


ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ



ՊՂՊԵՂ :

ՊՂՊԵՂ՝ կ'ըսուի ան մանր պտուղը որ ամենուն ծանօթ է, ու կը գործածուի կերակուրները համեմելու, և նաև բժշկականութեան մէջ։ Պղպեղի ծառը կը բուսնի արևելեան ու արևմտեան Հնդկաստան. բայց արևելեանէն, ու մանաւանդ Մալազպարէն եկածը ամենէն յարգի է։ Պղպեղը հին ատենէն՝ ի վերմիշտ գործածուած է. միջին դարուն ատենները Խտալացիք որ Խցեքսանդրիայէն կը գնէին Հնդկաստանի բերքերը՝ բոլոր Խւրոպայի պղպեղն ալիրենք կը հոգային. վերջերը երբոր ծովով Հնդկաստան երթալու ճամբան գտնուեցաւ, Հունանտացիք սկսան բերել աս տեսակ համեմերը : Խնկէ ետքը մոտաւ պըղպեղի ծառը Խնդիլեան կղզիներն ու Խմերիկա. 1825^{էն} վերջն ալշատ աղէկ առաջ գալ սկսաւ Քայէննայի մէջ :

1 Լ. · *Piper. Sx.* ՊՂՊԵՂ :

Խոջի բերանը այնչափ յարգի բան էր պղպեղը Կաղզիացւոց մէջ, որ մէկ լիպրէն ինչուան հարիւր Փրանքի կը ծախուէր : Հւոմայեցիք խիստ շատ պղպեղ կը գործածէին . բայց յայտնի չէ թէ ուսկից կը գտնէին այնչափ պըղպեղը . կ'երենայ թէ կամ արևմտեան Հնդկաստանէն կ'առնուին, կամ ան ազգերէն՝ որոնց հետ առուտուր ունէին, և կամ Խֆրիկէէն բերել կուտային . վասն զի ան ատենները սկսէր էին տիրել Խֆրիկէի ան գաւառներուն՝ ուսկից որ պղպեղ կ'ելլէ :

Տեսակ տեսակ պղպեղներուն մէջ գլխաւորներն են սև պղպեղն՝ ու ձերմակ պղպեղը :

Քուպեպա ըսուած պղպեղը² հասարակ պղպեղին պէս կլոր գնտածն է, ու համը աւելի համեմային է՝ բան թէ մէկալին պէս կծու ու այրող :

1 Լ. · *Piper nigrum.*

2 Լ. · *Piper Cubeba.*

Երկայն պղպեղը՝ արևելեան հընդ-
կաստանէն կ'ելլէ . ասիկայ գրեթէ
սե պղպեղին յատկութիւնները ունի,
բայց քիչ մը աւելի տկար է :

Կարմիր պղպեղը՝ որ հնդկաստանի
կամ Առևինէայի պղպեղ ալ կ'ըսուի,
մեր պարտէզներուն մէջ գտնուածն
է, ու շատ բանի կը գործածուի :

Հասարակ պղպեղը իր տաքութեն
ու համին պատճառաւը ուրիշ ամէն
տեսակներէն յարգի է : Խնդպէս որ ը-
սինք, ասիկայ պղտիկ ծառի մը պը-
տուղն է՝ որ կը մշակուի հնդկաստան:
Խնկուելուն չորրորդ տարին կը սկսի
պտուղ տալ, և աս պտուղը ծառին
ծաղկելէն չորս ամիս ետքը կը քաղուի:
Այս ծառը երբոր աղէկ մշակուի, տա-
սը տարի միակերպ կընայ պտուղ տալ:

Պղպեղը կուզ կուզ է . նախ կանանչ
կ'ըլլայ, ետքը կարմիր : Որովհետեւ
ասոր կուզերը ամէնը մէկէն չեն հաս-
նիր, հետ զչետէ պէտք է ժողվել, ու
շատ կանանչ պէտք չէ փրցընել . վասն
զի չորնալուն պէս փոշի դառնալով
բանի չեն գար . բայց երբոր հասուն-
ցած փրցուին՝ չորնալէն վերջն ալ հաս-
տատուն կը մնան :

Ճերմակ պղպեղը նոյն սե պղպեղն
է, միայն դրսի կեղեր մաքրած . և
աս կեղեր մաքրելու համար սե պըզ-
պեղը վեց շաբաթ թրջոց կը դնեն :
Դրսի մաշկը թացութենէն կ'ուռի,
կը բացուի ու ինքիրմէ կ'իյնայ . ասով
պղպեղը քիչ մը կը կորսընցընէ իր կը-
ծուութիւնը, կը ճերմընկնայ, վրան
ողորկ կ'ըլլայ :

Պղպեղին ախորժելի համ ու հոտ
մը ունենալուն մեծ պատճառ է իրեն
մէջի եղը, որ ջրէն աւելի թեթև է .
սովորական կերպով թորելով մէկ լի-
պը պղպեղէն երկու տրամի չափ եղ
կընայ հանուիլ . բայց ասոր համը պըզ-
պեղին չափ կծու չըլլար : Վլքոոլով
կանանչ խէժ մը կ'ելլէ պղպեղէն . ա-
սոր մէջ սղպեղին կծուութիւնը այն-
չափ սաստիկ է որ ինչուան կընայ այ-
րել :

1. Piper longum.

Հաշիւ կ'ընեն որ արևմտեան հընդ-
կաստանէն տարին յիսուն միլիոն լի-
պը սե պղպեղ կ'ելլէ, ու իրեքին մէկ
մասը հազիւ Խըրոպա կուգայ . մնա-
ցածը Ասիացիք կը գործածէն, և մա-
նաւանդ Ջինացիք :

Շարժական իշլիներ :

ՅՈՒՆԱՑ հին առասսպելներուն մէջ
կը պատմուի թէ Դեղոս կղզին, որ
Արշիպեղագոսի կղզիներէն մէկն է,
ատենով ծովուն երեսը կը լողայ եղեր .
բայց որովհետեւ Դ ետով Արամազգայ
կինը աս կղզիին մէջ ծներ է Ապողոնն
ու Արտեմիսը, Արամազդ Դեղոսը
անշարժ հաստատեց կ'ըսեն : Ոմանք
Ապողոնի կուտան աս բանս, ոմանք
ալ Պոսիդոնի . իբր թէ Պոսիդոն
ծովու աստուած սեպուելով՝ գթա-
ցեր է աս կղզւոյն այնպէս աստանդա-
կան ըլլալուն վրայ, ու որպէս զի հաս-
տատուն մնայ երկու կղզիները Այր-
կանէ ու Դիարոս ըսուած՝ երկու
կողմը դրեր է : Այս պատմութիւննե-
րը որչափ ալ այլանդակ ըլլան, աս
յայտնի է որ մեր օրերն ալ պակաս
չեն այսպիսի շարժական կղզիներ,
Դեղոսն ալ աս տեսակ կղզիներէն մէ-
կը եղած կընայ սեպուիլ, թէպէտ և
երկրաբանական կազմութեանընայե-
լով՝ գթուար կը կարծուի հաւտալը
թէ ատենով շարժական եղած ըլլայ :

Աշխարհքիս զանազան կողմերը կը
գտնուին ջրին երեսը լողացող կղզի-
ներ՝ գետերու ու լճերու վրայ . ամե-
նէն երեւելին է Աբեքսիկոյի Ջինամ
փաս լուսած շարժական պարտէզնե-
րը : Արսեն թէ ատենով Աբեքսիկոյի
բնակիչներէն ոմանք իրենց դրացինե-
րէն նեղութիւն քաշելով՝ աս կղզինե-
րուն վրայ փախեր են : Ացեքսանդր
Հումանովթ երեւելի հանապարհորդն
ու բնագէտը աս կարծիքիս վրայ է թէ
աս կղզիները բնական կերպով ձեա-
ցեր են . վասն զի լճերն ու գետերը